

ՅՈՒՆԻԱՐ

Զարարացի
Պլիս ԿՀ



Բ. ՏԱՐԻ, Թիվ 4, ԱՊՐԻԼ 1, 1928

ՊԱՇՏՈՆԱԹԵՐԹԻԿ ՉՆԴՇՈՅ ՇՈ ՎԱՌ ԸՆԹԵՐՑ. ԸՆԿ-ԵԱՆ

Հրատարակելի Գրութիւններ Դրկել 1326 W. Huron St., Chicago, Ill.

ԽՄԲԱԳՐԱԿԱՆ

ԱՆԻՄԵԱՍ ԱՊՄՈՒԿԵ

Պէտք կա՞յ արդեօք ուշադրութիւն ընծայել ամէնուս ծահօթ չնաշխարհիկ «Կոչ»ին եւ շունչ ու կորով հատցնել անոր արժէքը զնահատելու համար:

Պէտք կա՞յ արդեօք չեղում մը ընել մեր շինարարական աշխատանքներին եւ զբաղել գրութեամբ մը, որու մէջ ոչ իսկ մէկ տող կայ տրամադրանական, ոչ իսկ մէկ բառ՝ համոզիկը ու մօտիկ ճշմարտութեան: Գրութիւն մը՝ որ ծայրէ ի ծայր յերիւրանք է, զրպարտութիւն է եւ հայելի մը պայծառութեամբ կը ցորացնէ զայն ստորագրուներու հոգեկան սնանկութիւնը եւ մտքի բոպիկութիւնը:

Կեդր. Վարչութեան ջախջախիչ պատուսխանը եւ անհատ հայրենակիցներու յայտնած կարծիքները «Ծօվառ»ի ներկայ թիւով, արդէն մեզ կը վստահացնեն թէ չարժեր աւելի շատ զբաղիլ խնդրով մը՝ որ կը ձգտի ջատել մեր ճիգերն ու կորով եւ կազմալուծել կեղրոնացեալ մէքենականութիւնը: Այս, չարժեր զբաղիլ մէկ քանի ապերատուն մարզերու զձուձ արարքներով, որովհետեւ անոնք արդէն իսկ զատապարտուած են չքանալու իրենց խրորացին գործոններութեան մէջ, կորոնցներու ոյն փշուր մը յարդանքը, որ թերեւս ունէին մեր հայրենակիցներու սրտին մէջ եւ իսպառ մեկուսացուերու ասպարէզին: Զարժեր այս, զոյզն կարեւորութիւն ընծայել մարդոց, որոնք կ'ուղեն տիրելու տենչով պատակտել, որովհետեւ

բոլոր Զնդուցիներ՝ օժտուած յոտակ դատողութեամբ եւ անշահախնդիր հայրենասիրութեամբ, կրնան տեսնել չարիքը ուր որ է եւ ճզմէլ զայն իր սաղմին մէջ:

Մենք կը բոււականանք հոս արձանագրելով իրողութիւնները ու կ'անցնինք: Զե՞ն ուղեր կեդրոնացեալ գործունէութիւն, չե՞ն զիջանիր անսուլ կարգապահական օրէնքներու, չե՞ն ուղեր յարդել կեղրոնական մարմնոյ հեղինակութիւնը, երթան բարի: Մեզի հետ գործ չունին: Մենք կը հաւատանք կեղրոնացեալ եւ կազմակերպեալ գործունէութեան: Երկընտրանք չկայ, կամ ամբողջին հետ եւ կամ գուրս Միութեան չարքերէն: Եւ մենք վստահ ենք թէ անոնք որոնք անջատողական գործունէութիւն կը ջատագովեն եւ ամէն ստոր արարքի կը զիջին իրենց եսամոլութեան յագուրդ տալու համար, մինակ պիտի մնան, իսկ Միութեան չարքերը աւելի եւս պիտի սեղմուին զոհող ու գործոն տարրերով, ինչպէս արդէն դէպքերը ցոյց կուտան:

Դատապարտութեան ոչ մէկ խօսք կ'ուղենք նետել անոնց հասցէին, որոնք իրենց սին ու փուձ աղմկարարութեամբ դատապարտած են ինքզինքնին եւ ապացուցած իրենց ողորմելիութիւնը:

Մենք միայն կը գնահատենք Կեդր. Վարչութեան կարգագրութիւնները վերջին միջաղէպին ասթիւ եւ կը մաղթենք որ ան այսուհետեւ, մէկդի չպրատած իր ոտքերուն առջեւ ինկած գայթակութեան քարերը, ապդու եւ ժրաջան գործունէութեան մղուի եւ իրազորձման ճամբուն վրայ գնէ Միութեան հետապնդած նպատակները:

Մենք միայն մէր քաջալերանքի խօսքը կ'ուղղենք Շիքակոյի եւ Թրէզնոյի նորակազմ մասնաճիւղերուն մասնաւորապէս եւ միւս բոլոր մասնա-

Ճիւղերուն ընդհանրապէս եւ կը բաղձանք զանոնք տեսնել եռանդուն եւ աղջուարդուն գործունէութեան մէջ՝ միշտ կեղրոնին հետ եւ հրահանգուածանկէ:

Այս, չարժեր զբաղիլ եւ մանաւանդ ջղագըրդը զբութիլ սմսեղուկներու յարուցած դատարկի աղմուկէն: Մենք չատ գործեր ունինք կատարելիք:

Մէկդի՛, ոյ պարսններ, եթէ չէք ուզեր ճրպամուիլ միր զարշապարներուն տուկ:

ՄԵՐ ՊԱՏԱՍԽԱՆԸ

Պ. ԳԷՈՐԳԵԱՆԻ ԵՒ Պ. ԷՐՄՈՅԵԱՆԻ

Զնդուշի Վերաշինաց Միութեան Շիքակոյի Մասնաճիւղի Վարչութեան Առենապէտ Պաղուասար Գէորգէան եւ Ատենադպիր Մարգար էրմոյեան կարգ մը Ամերիկահայ թէրթերու մէջ «Կոչ Զնդուշցիներու» վերնագրով գրութիւն մը հրատարակած են, որ ծայրէ ի ծայր զրպարտութիւն է եւ հակառակ ճշմարտութեան:

Հետեւեալ քանի մը տողերը ցոյց պիտի տան թէ, ի՞նչ ոգիով է որ այդ ստայօղ կոչը հրատարակած են այդ սնապարծ պարոնները:

Անցեալ տարի կեդր. Վարչութիւնը անդորդութեան մատնուցաւ միայն ու միայն Շիքակոյի Մասնաճիւղին կեղրոնին հանդէպ ցոյց տուած անտեղի ու կամակոր անվստահութեան պատճառաւ, եւ ասիկա իր անարժան առաջնորդներուն՝ վերոյիշեալ անձերուն դրդումով:

Կեդր. Վարչութիւնը բանակցութեան կը մտնէ Հ. Բ. Բ. Միութեան հետ, զէթ 15 Զնդուշցիներ Հայաստան փոխադրելու համար: Հ. Բ. Բ. Միութիւնը 150 տոլար կը պահնչէ իւրաքանչիւր անձի համար:

Վարչութիւնը նախապէս ստացած ըլլալով մասնաճիւղերու խոստումները եւ սրտապնդուած այս վերջին կարգադրութիւններէն, անմիջապէս կը դիմէ անոնց, որպէս զի իրենց մօտ գտնուած գումարները կեղրոն դրկեն: Ներ Եօրքի Մասնաճիւղը 500 տոլար եւ Լորէնսի Մասնաճիւղը 1000 տոլար կը զրկեն, բայց Շիքակոն, որ 2500 տոլար խոստացած էր, բացարձակապէս կը մէրժէ, խուսափողական պատըրուակներով: Կեղրոնի դիմումները անպատասխանի կը մնան:

Յուլիս 3, 1927, Պատգամաւորական Ժողովը տեղի ունեցաւ Լորէնսի մէջ, ուր ներկայ էր նաեւ Պաղուասար Գէորգէան իրեւ պատգամաւոր Շիքակոյի Մասնաճիւղին:

Պատգմ. Ժողովը նկատի առաւ կեղրոնի եւ Շիքակոյի Մասնաճիւղին միջեւ տեղի ունեցած շատ մը թղթակցութիւնները եւ հինգ ժամ վիճարաննելէ յետոյ, հետեւեալ որոշումը անցուց իր արձանագրութեան մէջ: «Նկատելով որ Շիքակոյի Մասնաճիւղը չէ ուղած ճանչնալ կեդր. Վարչութեան հեղինակութիւնը եւ պատճառ գարձած է անոր անդորդութեան, Պատգմ. Ժողովը յանցաւոր կը գտնէ զայն»:

Դարձեալ, Պատգմ. Ժողովը իր երկրորդ նիստին մէջ Շիքակոյի Մասնաճիւղին մասին հետեւեալ որոշումը անցուց:

«Պատգմ. Ժողովս կը բեկանէ նախորդ նիստին մէջ տըրուած յանցաւորի յօդուածը, պայմանաւ. որ Շիքակոյի Մասնաճիւղը օրինաւորապէս ճանչնայ Պատգմ. Ժողովի կողմէ ընտրուած կեդր. Վարչութիւնը եւ անմիջապէս կեղրոն զրկէ իր գանձին մէջ ունեցած գումարին 75%ը, հակառակ պարագային, նախորդ որոշումը կը մնայ նոյնութեամբ»: Ասոր հաւանեցաւ նաեւ Պ. Գէորգէան:

Նորընտիր Վարչութիւնը շրջաբերականով մը կը դիմէ Մասնաճիւղերուն, որպէս զի իրենց մօտ գտնուած դրամի 75%ը անմիջապէս կեղրոն դրկեն: Միւս երեք մասնաճիւղերը կը պատասխանեն զրական կերպով: Շիքակոն դարձեալ կը խուսափի իր պարտավիանութենէն, միևնոյն պատրուակներով: Արդ, ընդհանոււր հաստակութեան եւ մասնաւորապէս Զնդուշցիներու նկատառութեան կը յանձնենք սոյն պարագաները՝ որպէս զի իրենք գտուն թէ ո՞վ է պատասխանաւուն կեղրոնի անդորդութեան:

Խնդիրը սակայն հու չի լմնար: Գէորգէան եւ իրմոյեան կը գրեն թէ կեդր. Վարչութիւնը գաղտնի թէ բացաւ: յայտ քաջալերութեամբ «Ծօվառ» թէրթիկին ոյժ կուտայ:

Այս, իրեւ Զնդուշցի անհատներ մենք կը քաջալերներ այն բոլոր աղջուարկները, որ կ'ըլլան մեր հայրենական գոհութիւններով, մանաւանդ համոզուած ենք որ այս ձեռնարկը մեծապէս նոպատած է մեր Վերաշինաց Միութեան վեհ զործին:

«Ծօվառ» անշուշտ ունի իր պատասխանը այդ փոքրով պարոններուն: Սակայն միայն մէկ խօսք այս մասին է վերջ: «Ծօվառ» իր հաստարակութիւններուն ասդին մեծ ընդունելութիւն գտած է բոլոր Զնդուշցիներուն կողմէ եւ բազմաթիւ զիմումնապլեր սմինք մեր մօտ Զնդուշցիներէ, որոնց փակաքն է տեսնել զայն աւելի ընդարձակ եւ ուղակի Զնդշոյ Վերաշինաց Միութեան հովանաւորութեամբ Հըրատարակուած: Ու ելլել անամօթարար ամբաստանել արկարդ մը աղպատէր հայրենակիցները եւ որպակել զանոնք իրեւ խառնակիչներ, առ նուազն չարամտութիւն է:

Դուք ո՞չ թէ աղպատիրական ողիով է որ կոչ կ'ընէք Զնդուշցիներու, ելլենով ձեր իրաւունքի սահմանէն, այլ ձեր իսկական նպատակն է իւրացնել ձեր քով գտնուած 2500 տոլարի գումարը, որ մեր հայրենակիցներու ճակտին քրտին քով գաստկուած է եւ կը պատկանի միայն անոնց:

Մէնք պիտի չուղէինք ձեր բոլոր գաղտնի գործունէութիւնները երեւան բերել մամուլի միջոցաւ, բայց այժմ ըստիպուած ենք մերկացնել մօտաւորապէս տարիէ մը ի վեր կուսակցական ճղճիմ հաշիւներէ մղուած ձեր չար ու անիմաստ պայքարը, սկսեալ Ֆիլատէլֆիոյ եւ նիւ Եօրքի Մասնաճիւղէն: Դուք եւ ձեր ընկերը կարապետ Արամեան (Մինէրէնեան) ըլիք ամէն ինչ կազմալուծելու համար Ֆիլատէլֆիոյ մեր պատուական մատնաճիւղը: Դուք չատ այսիստեցաք նոյն սիստէմով կազմալուծել նաեւ նիւ Եօրքի եւ Լորէնսի Մասնաճիւղերը, սակայն հանդիպեցաք արժանի ափացներու:

Նոյն իսկ ձեր գաղափարի ընկերները հակառակեցան ձեր առած քայլերուն: Անոնք գիտցան կուսակցութիւնէ առաջ աղպի բեկորներուն ապագային վրայ մտածել եւ ամէն արանէ առաջ հայրենասէր Զնդուշցիներ հանդիսացան: Մէնք մէծապէս կը յարկենք անոնց հայրենասիրութիւնը եւ նախանձայուլութիւնը հայրենակցական գործերու մէջ:

Դուք գիտէք որ Պատգմ. Ժողովի որոշմանց համաձայն, ուրեւէ մասնաճիւղը իրաւունք չունի ինքնաղլոււի գործելու, ալ ո՞ւր մնաց կոչեր հաստարակելու: Ուստի ձեր կողմէ գումար գաղպատէր զատապատած էք իրեւ անուղղական պատկանէն ներ:

Պատգմ. Ժողովի տաւած հեղինակութեամբ, Կեդր. Վարչութիւնս ձեզ կը վտարէ իր շարքերէն եւ կը պահանչէ Զնդուշցի Վերաշինաց Միութեան հովանակութիւնը:

Միութիւնս պաշտօնապէս վաւերացուցած է իր կանոնագիրը կառավարութեան կողմէ, որուն մէջ որոշապէս չէ

մէտուած է թէ մասնաճիւղեր պալտին իրենց քով դանուած կը դրամին 75 տո հարիւղը զրկել կեղլոն :

Հետեւորար վախուսաթի միջոց չկայ այլեւս, որքան
այս այնքան լու :

ի Դիմաց Զնոպուշի Վերաշխնաց Միուրեան
Կելլիբանական Վարչութեան
Ատենապետ՝ Ս. ՄԱՏԹԵՈՍԵԱՆ
Ատենադպիր՝ Ա. ՓԱՊՈՒՀՃԵԱՆ
(Կնիք)

ՄԱՍՆԱՅԻՒՂԵՐՈՒ ՊԱՏԱՍԽԱԾ

«ԿՈՉ»Ի ՀԵՂԻՆԱԿՆԵՐՈՒՆ

Զնկուչի Վեր . Միութեան Շիքակոյի Մասնաճիւղի վար-
ութեան ատենապետին եւ ատենապպրին ստորալըռութեամբ
կոչ ըս Երեցաւ . «Հայրենիք»ի մէջ : Կոչին հեղինակները կը
քաւիրեն Զնկուչի Վեր . Միութեան բոլոր մասնաճիւղերը
անշատուիլ Կեդրոնէն եւ իրենց ամօթալի օրինակին հետե-
ղի՝ անջատ գործունէութեամբ օգտակար ըլլալ գտալթա-
փաներուն :

Սենք, ի լուր այս զրութեան, ոչ թէ փափաք ունինք նիքակոյի մասնածիւղի վարչութեան քանոլիչ օրինակին հետեւլու, այլ կը յայտաբարենք որ մենք միշտ միացած ոյժի հաւատացողներ ենք եւ անդրդուելիօրէն պիտի գործենք կեղոնին եւ միւս քոյլ մասնածիւղերուն հետ միասնաբար։
Նաեւ, այս առթիւ, մենք պարտք կը համարենք արձանագրել մեր բոլորք այս անպատճախատու եւ չարամիա մարդոց գէմ, որոնք մեր հայրենակիցներու հաւատարմութիւնը չարաչար դործածելով, Վերաշինութեան անունով հաւագուած աւելի քան 2500 տուրք կ'ուզեն իրենց քմահաւոյքին համաձայն գործածել։

Աւատի, կը խնդրենք որ բայոր Զնոսուշիներ, յանուն ի-
շնոց քաղաքի արժանապատռութեան, չզոքացնեն այս վը-
նասակար անձերը և Վեր. Միութիւնը դնեն նախանձելի-
կի փհակի մը մէջ:

Ի Դիմաց Զնօպուշի Վեր. Միութեան Ֆիլատէլիֆիոյ
Մասնաճիւղի Վարչութեան
Ատենապետ՝ Կ. Թ. ԹՈՒՆԻՄԱՆԵԱՆ
Ատենադպիր՝ Ս. Յ. ՊԱՊԵԱՆ
(Կնիք)

Վերջերս Ամերիկահայ թիրթերէ ոմանց մէջ «Կոչ Զըն-
անցիներու» խորապես եւ ստորագրութեամբ Պ. Գէրդ-
անի եւ Մ. կրմոյեանի դրութիւն մը երեցաւ: Այս յիշեալ
ինքանները ճարապիկութիւնը ունեցած են գործածելու նաև
անաձիւլին անունը: Ասիկան բոլորովին հակառակն է ճըշ-
արուութեան, քանի որ ունինք մասնաճիւղ մը 26 անդամ-
երէ բաղկացեալ, որ կը գործակցի կեդր: Վարչութեան
նշան:

Հայութինակիցներուն ուշադ-
պատմութինը հրաւիրել այս ճշմարտութեան վրայ, որպէս զի
շաբեւորութիւն չտան այդ կոչին, որ գրուած է անձնական
առողջութեան համար և կը հրաւիրենք զիրենք միանալ
անաճիւլիս՝ ուժեղացնելու համար ամբողջ կազմակեր-
պատմութինը:

Ե Դիմաց Զնգուշի Վեր. Միութեան Շիքակոյի
Մասնահիւղի Վարչութեան
Ատենապետ՝ ԽՍ. ԶԱՏՈՒՐ ՊՕՌՕԵԱՆ
Ատենադպիր՝ Մ. Ս. ՅԱՏԿԱԼՈՒՐԵԱՆ
(Կիհիվ)

* * *

Կարդացինք Զնքուշի Վերաշ. Միութեան Շիքակոյի
մասնաճիւղին կոչը մի քանի հայ թերթերու մէջ։ Մասնա-
ճիւղը հակաօրբինական նկատելով զայն, չուղեց ոչ մէկ կա-
րեւորութիւն տալ։ Մասնաճիւղը ընդունելով Կեդրոնական
Վարչութեան հեղինակութիւնը, որոշած է մնալ Կեդրոնի
կողին մինչեւ վերջ։

Ի դիմաց Զենուշի Վերա . Միութեան
Լօրէնսի Մասնակիւլի
Ատենապետ՝ Մ. ԴՐԻԳՈՐԵԱՆ
Ատենադպիր՝ ԼԵԿՈՆ ՊԵՏՐՈՍԵԱՆ
(ԿՆԻՔ)

ՆԱՄԱԿ ԽՄԲԱԳՐՈՒԹԵԱՆ

Ծովառ Բնթ. Բնկ. Վարչութիւն

Ծիքակո

Սերելի Հայունակիցներ,

Ուրախ եմ ըսկել որ անցեալ կիրակի օր, Մարտ 4, կարդ
մը զոհաբեկով հայրենակիցներու նախաձեռնութեամբ ունե-
ցանք փոքրիկ հաւաքոյթ մը, Պր. Մելքոն Փաղուճեանի տան
մէջ, եւ հոն նախնական պարզ աշխատանքներէ վերջ, քան
նոր անդամներով վերակազմեցինք տարիներէ ի վեր անդոր-
ծութեան գատապարտուած մեր Վերաշնացի մասնածիւղը:
Գաղափարներու փոխանակութեան ընթացքին պարզ կեր-
պով երեւան եկաւ որ կուսակցական կամ անհատական հա-
կամարտութիւններ գոյութիւն չունին: Այս իրողութիւնը
ինքնին յաջողութեան մեծավոյն գրաւականը կրնայ նկա-
տուիլ: Բոլորին ալ միահամուռ բաղանքն էր մասնածիւղը
լինել հաստատուն հիման մը վրայ, որպէս զի պատահական
ինթորիկներու չենթարկուի ան, այլ ըլլայ զօրաւոր ազդակ
մը աեղւոյ հայրենակիցները միացնող, չինարար աշխա-
տանքի լծող եւ պատարաբեր զոհաբերութեան առաջնորդող:

Անջատ գործունէութիւնը նկատուեցաւ կործանարար եւ դայթակղեցուցիչ : Ըստեցաւ թէ մեր ոյժերը խիստ ստհմանափակ են եւ ամերիկաբնակ բոլոր Զնկուցցիներու համայնքործակցութեամբ հաղիւ կարելի պիտի ըլլայ զաղակարական աղնիւ գործի մը ընթացք տալ : Եթէ անմտօրէն փորձենք արուեստական բաժանումներ ստեղծել՝ իրարու գործունէութիւնը խաչածեւելու համար , այն պարագային նըսպատակին ծառայելի աւելի՝ մեր ճղճիմ նեսափառութեան զերին պիտի ըլլանք : Այսպէսով ատելութիւնը , զրպարտութիւնն ու նախատինքը փութով պիտի ուռուճանան մեր հոգույն մէջ եւ մենք պիտի ըլլանք բաշարձակ դասալիքներ : Հաւ է որ զդաստանանք ու մեր ողջակիզուած ծննդավայրի լերազարթնումին զէմ մեղանչելու ոճրապարտ յանցանքը ողոքածուածութեամբ :

Ժազովը վրդովմունքով տեղեկացաւ Շիքակոյի մասնա-
կիւլին անբաղձալի կացութեան, փափաք եւ յոյս յայտնեց
որ միջոցներ ստեղծուին անոնց միջն համերաշխութիւնը
և բարահաստանելու համար : Այս տիպուր կացութեան առիթ
ուուղ պատճառները անծանօթ կը մնան մեզ եւ մենք չենք
խեեր թէ : որո՞նք են խեկական հեղինակները այս ամօթա-
ի պատակումին : Երանի թէ ողջմառութիւնը ունենային ի-
ենց վիճելի հարցերը գնել երկուսուք ընտրուած իրաւ-
ար ատեանի մը առջեւ, պայմանաւ որ անոնց վճիռը ըլլար
յարտադիր :

Մասնաճիւղս կը պատրաստուի չքեզ հաւաքթախալ մը
արքել Զատիկին յաջորդող Կիրակին, Պր. Խաչիկ Ս. Սը-
մեանի ագարակին մէջ: Լիայոյս ենք որ ամէն մէկ հայ-
ենակից պիտի փռթայ հոն և իր ներկայութեամբ քաջա-

Հերէ այս անգրանիկ ձեռնարկը : Կը յուսանք նոյն օրը կըրկուապտկել մեր անգրանիկուն թիւը :

Նորընուիր վարչութիւնը կազմուեցաւ հետեւեալ կերպով .

Ասենապէտ՝ Պ. Մելքոն Փապումիան

Ասենադպիր՝ Պ. Խաչիկ Մ. Սըրլմիան

Գանձապահ՝ Պ. Յով. Նահապետիան

Խորհրդական՝ Պ. Սարգիս Գօնտօնան

Խորհրդական՝ Պ. Մարտ. Փիլոեան

Հայրենակցական ջերմագիր բարեւերով

Մ. Խ. Փիլօնեան

Քլրլը, Քալիֆ .

ՄԵՐ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹԻՒՆԸ

Հոն ուր կարօտութիւններ կան, ծնունդ կ'առնեն պարագանութիւններ : Կարօտութեանց դէմ պայքարելու ամէնքն բանաւոր միջոցն է պարտականութեանց կատարումը : Արդ, ճշմարիտ զիտակցութիւնը ունի՞նք մեր կարօտութիւններուն եւ ըստ այնմ կը կատարե՞նք մէր պարտականութիւնները :

Ունինք Զնդշոյ Վերաշխաց Միութիւն մը, որ դժբախտաբար իր ինը երկար տարիներու զոյսութեան ընթացքին չէ կրցած մեր հայրենակիցներուն մէջ եւ անոնց միջոցաւ արդիւնաւոր գործ մը կատարել :

Իրաւամմը անգոհացուցիչ եւ անբաւարար կարելի է նըկատել Վեր . Միութեան գործունէութիւնը : Կ'ակնկալուէր որ Միութիւնը աւելի ծաւալ եւ աւելի յաջողութիւն գտած ըլլար : Սակայն, ցաւով պէտք է յայտնենք այն տիսուր եւ նոյն ատեն այլանելի պատճառները ու արտակարգ արդելքները, զորս յարուցած են կարգ մը անհատ հայրենակիցներ անցեալին մէջ ինչպէս եւ ներկոյիս, իրենց զձուծ ու եռամուլ արաքիներով : Մենք դիտաւորութիւն չունինք անձնաւուկս ոչ մէկ հայրենակից վշտացնելու, ինչ հակառակը : Սակայն ախուր հարկ մըն է մեղի համար յայտնել զժբախտ իրականութիւնը : Թերեւս մեր այս սրացաւ դիտավութիւնը հզօր խթան մը ըլլայ ու մտրակէ զիրենք դարձանելու սխալը, յառաջ մղելու զանոնք, որ ունինան պարտաճանաչ զրունուելու առաքինութիւնը :

Իրագանչիւր հայրենակցի տասդ պարտականութիւնը թող ըլլայ այլպիսիները անուշութեամբ կարդի բերել, առաջ թէ ոչ ոչ պէտք է զիտակցարար հակագել անոնց եւ երեք թոյլ չտալ որ անոնք ուելէ զործունէութիւն ունինան մեր հայրենակցական ըրջանակներուն մէջ :

Անհրաժեշտ է որ ամէն բանէ առաջ մեր պարտականութիւն զիտակցինք եւ մեր զոհողութեան ոզին ի յայտ բերենք՝ աւելի քան երեք :

Ժամանակը հասած չէ արդեօք, որ կերպ մը մտածուի ընդարձակելու Վերաշխաց Միութեան գործունէութեան ըրջանակը : Ուրեմն, իրագանչիւր հայրենակցի իր կարողութեան սահմանին մէջ պէտք է կանդեի իր կոչումին բարձրութեան վրայ : Կամովին եւ զիտակցօրէն պէտք է կատարէ իր պարտականութիւնը :

Միացնենք մեր բոլոր ջանքերը, բարոյական կորովը եւ նիւթական աշակցութիւնը, որոնք կարող են հրաշքներ գործել Նոր Զնդշոյ կառուցման եւ մեր բախտազուրկ կարօտ հայրենակիցներու օգնութեան գործին մէջ :

Ամերիկայի մեր բախտաւոր հայրենակիցները անարդարանալի մուսացման մը մտանած են իրենց արտասահմանի կարօտ հայրենակիցները, մոսացում մը՝ որ անքաւելի գտատարատութիւն մը պիտի մնայ Ամերիկայի մեր հայրենակիցներու պատմութեան մէջ, եթէ անմիջապէս չքաւեն զայն :

Թերեւս դիտուի մեղ թէ կարօտեալներուն կը նշանակի Նոր Զնդշոյ կառուցման հակազդել, բնդկատկար : Մեր պարտականութիւնը լիուլի եւ պարկից կատարած կ'ըլլանք, եթէ կարօտեալներուն մասնաւողածութիւն ցոյց տանք եւ օգնութիւն ինձեւենք : Զէ՞ս ու տաստհմանի այդ կարօտ հայրենակիցներէն պիտի հայթուին Նոր Զնդշուը չենցնող տարբեր :

Կատարենք մէր պարտականութիւնը, որով ազնուցած պիտի ըլլանք մենք զմենք եւ յայտնած մէր ներքին դում իսկութիւնն ու արժանիքը :

Պէյլութ, Փետր. 2, 1928

ՆԵՐ

ՆԱՄԱԿ ԽՄԲԱԳՐՈՒԹԵԱՆ

Պատ. Խմբաղրութիւն «Ծօվառ»ի

Շիքակո

Յարգելի Հայրենակիցներ,

Սրտի անհուն հրճուանքով կը կարզամ «Ծօվառ» թիւը . չնորհակալութիւն կը յայտնեմ ձեզ սոյն եղովս : Մենք պանդուխուներս կիպրոսի մէջ ամէն տմիս տանանք զայն եւ անոր միջոցաւ Ամերիկա եւ այլուր նուող Զնդշուցիներու մասին տեղեկութիւններ կ'առն

Առաջին տարուան վերջին թիւին մէջ կարգացի այս արարի «Ծօվառ» թիւթիկը աւելի պիտի յառաջ Այս լուրը մեղ աւելի եւ ուրախացուց :

Կը մաղթեմ ձեզ աւելի եռանդ եւ կարզութիւն թելազբեմ բայոր Զնդշուցի հայրենակիցներուս որ ոյ ձեզ եւ Զնդշոյ Վեր . Միութեան, որովէս զի անոր մի կարենանք Հայաստանի մէջ Նոր Զնդշուչի կառուցու «Ծօվառ» թիւթիկի Նոր Զնդշուչի մէջ հրատարակու տհոնի :

Մեամ Զերդ Յարգանօք

Նիկոսիա, Կիպրոս

ՅՈՒՀԱՆՆԵՍ ՇԵԲԻ

ՍԹԱՓԻՆՔ ՀԱՅՐԵԱԿԻՑՆԵՐ

Երբ մեր պաշտելի Զնդշուց ոչ եւս է, երբ մեր սիրասուն քոյ մարդերը յօշտուած են ու մահացած, երբ մեր հայրերու քայտինքն նուած օմախները քանդուած են, մենք հս տակաւին կ'զըրպինք լով, բամբանելով այս կամ այն եւ անհամաձայնութեան սերմեր լով հսու ու հսուն: Մեր հայրենիքի զիւան պայթած ահաւոր գժութենէն յեսոյ իսկ տակաւին չենք ամուսնութեան մէջ նորի արարածանք մասնաւոր ամուսնութեան մէջ նորի արարածանք մասնաւոր ամուսնութեան մէջ հայրենակիցները:

Ո՞ւր է մեր եղբայրսիրութիւնը, ո՞ւր մեր սրատակութիւնը ծակցութիւնը: Ո՞ւր են մեր հայրենասիրական մաքուր զիւտակը և վրէժինդրական հետապնդումները:

Կայ եւ կը տիրէ՞ այս ներդաշնակութիւնը: Դժբախտարար հայրենակիցներ, այժմ աւելի համաց չիւրաքանչիւր աւելի մահացու գարձնելու:

Այսօր ատեն է որ այս բոլոր ատելութիւնները, անձնական նիւթերը մեռնին ու չքանան: Մենք ատոնցմէ չաս ու չաս աւելի կան գործ մը ունինք, որու չուրջ պէտք է համախարուինք ամբողջութիւնը:

Այսօր ատեն է որ մենք եղբայրացած զանք Զնդշոյ Վեր: Մի հովանիքին տակ, անոր նպատակին իրականացման համար խորի մտածենք:

Ասիկա պէտք է մեղի:

Սթափինք հայրենակիցներ, այս անկերպարան կացութենին հծի ծուռինք: Այսօր ոչ զիւար ատելու եւ ոչ ալ զիւար բամբանելու կեանն է: Այսօր զործելու վայրեկանն է:

Սթափինք հայրենակիցներ, ամէն հաշիւ մոոցած զիրկընի վիրաբեր անձնակիցները:

Սթափինք...:

Լորեն:

Մ. ԳՐԻ

ՃԱՆ ԳՈՆՏՕԵԱՆ



Երդիչ ձան Գոնտօ-
եան մասդրած է կարդ
մ ը երգահանդէսներ
սարքել Ա մ և ը ի կ ա-
յի հայաշատ քաղաքնե-
րուն մէջ եւ այսպէս
կոկիկ զումար մը ա-
պահովել, որուէս զի ի-
տալիս երթայ իր ար-
ուեսոր կատարելա-
զործելու համար:

Մեր պատուական
հայրենակիցը այժմ կը
մնայ Սան Ֆրանսիսկօ,
ան պարբերաբար կ'եր-
գէ Ամերիկեան բհմե-
րու վրայ: Շատ յա-
ճախ զինքը լսած ենք
ըետիւյի վրայ՝ Ս ա ն
Ֆրանսիսկոյին մինչեւ

Շիքակիօ:

Յաջողութիւն եւ յարատեռութիւն կը մաղթենք մեր տա-
ղանդաւոր հայրենակիցին:

ԲԱՐԵԿԱՄ ՄԸ

ՈՒՇԱՑԱԾ ԱՊՏԱԿԻ

Շննդալից ապառակը, որը իջեցուց Զնդուչցի հասարա-
կութիւնը Շիքակոյի մէջ զանուուղ մի քանի գծում հսամոլ-
ներու երեսին, շատ զօրաւոր էր, եւ անկէ սուժայթքող կայծ-
կըլսութք՝ Քալիֆօրնիային մինչեւ Հալէպ՝ մեր հայրենա-
կիցներուն միաքը վարտակուրող խաւարը փարատեց:

Զայրոյթը, որ զբացած է համայն Զնդուչցիութիւնը
հանդէպ Վերջ. Ընդհ. Միութիւնը քանդել ձգտող չարամիտ-
ներուն, շատ արգարացի է ու տեղին: Որովհետեւ 1918էն
ապէն Շիքակոյի մէջ բոյն գնող այս պատակախներու խրմ-
բար ամէն ճիղ ի զործ զրած է որպէս զի ընդհանուր միու-
թիւն տեղի չունենայ եւ այլտպատի իրենք տուիթը ունենան
ձրի բարերարութեան համբաւներ շինելու Մարտէյլի, Պէյ-
լուսի եւ Հալէպի մէջ զանուուղ մեր կարօտ հայրենակիցնե-
րուն մօտ, առանց ամենազոյն չափով մը իսկ մտածելու ա-
նոնց ապագային մասին:

Ճաւը տարիներ շարունակ ջանացեր են խնամիական
հաշիւներով վարել մեր հայրենակիցական գործերը: Սակայն
այսօր հինգած է այլ ձեւը եւ մեր ժողովուրդն է որ
մեր կ'առաջնորդէ իր հուծ կու ձայնով: Ու քանի որ արթին-
ցած է մեր ողջմտութիւնը, չարամիտներ թող զզուշանան
մեղ առաջնորդելի խնամիական, ամողիական եւ կամ կու-
սակական հաշիւներով, ևթէ չեն ուզեր արժանանալ մեր
հայրենակիցներու արհամարհանքին, ինչպէս որ արժանա-
ցան Շիքակոյի մէջ փորձուները եւ ընդունեցին ժողովուր-
դին թէեւ ուշացած բայց շատ զօրաւոր ապատակը: Այս ապ-
ատակին ուժգնութիւնը հասկնալու համար «Ծօվառ»ի այս
թիւը միայն կարդալ կը բաւէ:

Համայն Զնդուչցիութիւնը շատ լաւ հասկցած է որ աս-
ու տարիներէ ի վեր տիրող անջատողական գործունէու-
թիւնը ոչինչ տուած է իրեն եւ տալիք բան մըն ալ չունի:
Հետեւաբար ան այսօր ընդհանուր միութեան կը բաղձայ,
եւ ատիկա պիտի իրականացնէ արհամարհելով բարոր այն
արգելքները, որոնք կը դլորուին իր ճամբուն վրայ: Կը բա-

ԽԱԶԱՏՈՒՐ ԱԼԵԳԱՆԵԱՆ



Խաչատուր Ալեգան-
եան ծնած է 1896 թը-
ւականին, Զնդուչ շատ
փոքր հասակէն իսկ կր-
ցուցնէր իր արտակարգ
կարողութեամբ օժտր-
ւած ըլլալլ: Դպրոցին
մէջ դասերը սերտելու
պէտք չունէր, մէկ ան-
դամ դասին վրայ նայե-
լով արդէն սորված էր:
Թուարանական անլու-
ծելի խնդիրներ չկային
անոր համար, մէկ ակ-
նարկով կը լուծէր այն
բոլոր խնդիրները, զորս
իր դասընկերները չին
կրցած լուծել:

Տակաւին 15-16 տա-
րեկան էր երբ Խար-
բերդ երթալով Եփրատ զօլէճ մտաւ: Անոր բնկերները կը
պատմէին թէ Խաչատուր իր արտակարգ ուշիմութեան պատ-
ճառաւ զօլէճի անօրէնութիւնը թոյլ չէր տար ամէն տարի
շարունակելու իր ուսանողութիւնը՝ Փիզիքապէս չտուժելու
համար:

Խաչատուր շատ հետաքրքիր էր քիւրտ աշխրէթներու
մզած կոիւներու պատմութիւններով: Միշտ չուկայ կ'իջ-
նէր երբ կը լուս թէ անուանի ու յայտնի կուտող քիւրտ մը
Զնդուչ եկած է. կ'երթար ու անոր քովը կը նստէր եւ հե-
տաքրքրութեամբ կ'ունինդրէր մզուտծ կոիւներու պատմու-
թիւննց:

Փոքր հաստակէն իսկ ունէր հայրենասիրական վաս զդա-
ցումներ եւ կը սիրէր շարունակ կարդալ յեղափոխականնե-
րու կեանքին: Իր վերջնին մէկ նամակին մէջ, Եփրատչն կը
զրէր, կ'ըսէր թէ մտաղրած է Եւրոպա անցնիլ, որովհետեւ
թուրքիան նեղ կուգար իրեն համար:

Այս ամփափ եւ հասուկուր երկասպով կ'ուգինք թար-
մացնել Խաչատուրին եւ իր նմաններուն խնկելի յիշատակը
մէր մէջ: Անոնք զոհ եղան թրքական եաթաղանին: Մենք
վերապրոներս պէտք է վերապրեցնենք անոնց մաքուր յի-
շատակները մէր մէջ եւ անոնց փոխ վրէժը լուծել ձգտինք,
զոնէ մէյ մէկ յիշատակարաններ կանդնեցնելով նոր Զնդու-
չի մէջ, որ վաղը ապահովաբար պիտի վերականգնի Հայու-
տանի կութծքին վրայ:

Նիկակօ

Ե. Ա.

Եէ որ մեր հայրենակիցներուն մէջ ինքնազիտակցութեան ո-
գին արթինցած է ու ինքպինք տէր կը ձանչնայ իր գործե-
րուն: Եբբ բոլորս ալ բմբոննենք ներկայ կացութիւնը, այն
առեն ոչ ոք կարող պիտի ըլլայ այսուհետեւ ժողովուրդին
կամքին հակառակ երթալ: Անսաստաղները թող զզուչա-
նան ժողովուրդին ապատակէն, եբբ ան այսօր կը զարնէ, կը
զարնէ եւ վաղը, եբբ մեզմէ ուեէ մէկը կը յանդդնի իր զը-
ծուծ ևսը ժողովուրդի շահերէն վեր բանել հանրային գործե-
րու մէջ:

Թող ապրի Զնդուչցիութիւնը ինքնազիտակցութեան ողին
ոք ապրի Զնդուչի Վերջ. Ընդհ. Միութիւնը, վասնի ա-
նոր շատ պէտք ունինք եւ անոր մէջնոցաւ տակաւին ընելիք
շատ նուիրական զործեր կան:

Նիկակօ

ՍԵՒ ՔԱՐ

Զ Ա Ր Ի Ք Բ

Շնորհիւ մեր մէջ գոյութիւն ունեցող կարդ մը տկարամիտ եւ չար տարրերու, Զնդուշի վեր. Միութիւնը եւ անոր անկեղծ հաւատացողները ստիլուած են աւելորդ պայքար մղել՝ չէզոքացնելու համար այս կործանարար մարդոց աղդեցութիւնը եւ փրկելու Շիքակոյի Մասնաճիւղին գանձին մէջ գտնուող աւելի քան 2500 տոլարը ստոյգ կորուստէ:

Այս ոչ-հայրենասէր խումբին գլուխը կը դժոնուին այնպիսի անձեր, որոնք իրենց ևսամոլութիւնը ծայրագոյն աստիճանին տարած են «Հայրենիք»ի, «Կուռնիկ»ի եւ այլ թերթերու մէջ հրատարակելով գրութիւն մը, որ պէտք է կարդալ այս մարդոց մաքին տիարութիւնը եւ սրտին չարութիւնը լիովին ըմբռնելու համար:

Շիքակոյի Մասնաճիւղին նախկին վարչութեան ինքնակոչ ատենապետը եւ ատենապալիբը կոչ կ'ընին բոլոր մասնաճիւղերուն, որ իրենց պէս բաժնուին կելքոնէն եւ առանձին գործելով գաղթականներուն օջնութեան համնին: Ահաւասիկ, այս քաղաքակրթուած գարուն մէջ մենք դեռ ունինք մեր մէջ խելօք-խիկարներ որոնք մեզ կը յարգուին բաժնել մեր արդէն պղուկի ոյժերը, որպէս զի իրենց եսը յառաջ երթայ, հոգ չէ թէ գործը կը տուժէ:

Ես վստահ եմ թէ Զնդուշին հայրենասիրութիւնը իյայտ պիտի գայ այս անպամ շատ զօրաւոր կերպով աստակելու մեր մէջ գոյութիւն ունեցող խաւարամիտ ոյժերը: Այս քանդիչ անձերը ժողովուրդին հաւատարմութիւնը չարչար գործածելով, Զնդուշի վերաշնացին անունով հաւաքուած 2500 տոլարը կ'ուղեն իրենց քմահաճոյքին համեմատ վատնել: Նոյն խոկ Շիքակոյի մէջ իրենք ժողովուրդին մեծամասնութիւնը չունին իրենց հետ:

Պէտք է տապալիլ այս ԶԱՐԻՔԸ որ Զնդուշի պատիւը փրկութիւ:

Ֆիլատէլիփա, Մարտ 12, 1928

ՍԻՄՈՆ

ՔԻՉ ՄԼ ԽԻՂՃ, ՊԱՐՈՒՆԵՐԻ

Զարմացայ երր «Մշակ»ի մէջ կարդացի «Կոչ Զնդուշիներուն»ը:

Միտքս անմիջապէս զնաց ինը տարի առաջ ու աչքերուս առջեւ պատկերացաւ այն քանդիչ զերը զոր Շիքակօն կատարեց այն առեն:

Հիմա նորէն նոյն այդ Շիքակօն է որ մէջտեղ ելած է եւ կ'ուգէ գարձեալ քանդել: Ինը տարի առաջ վերաշնացի կեդրոնը Քալիֆօրնիա կը գտնուէր, եւ միւս բոլոր մասնաճիւղերը պատրաստ էին կեդրոնին հետ զործելու: Բայց չար հոգի Շիքակօցիներ մէջտեղ ելած ու խառնակեցին Միութիւնը եւ պատճառ զարձան շատ գժբախտ կորուստներու:

Այժմ որ ահապին ջանքերու չնորհիւ Միութիւնը կրկին իրականացած է, քանի մը վատովիներ ելած կոչ կը հրատարակեն որ միութիւն ըլլայ ու ստեղծուի անջատ զործունէութիւն: Պարոններ, ձեռքերնիդ իսկճերնուուզ վրայ դրէք եւ մեզի լսէք թէ տասը տարի անջատ զործելով ի՞նչ շահեցանք: Յետոյ, եթէ զուք անկեղծ էք, ինչո՞ւ զուք ձեզ զի անջատ չէք գործեր ու ելած էք մեզ ալ կը հրաւիրէք: Երրորդ, կեդրոնացումէն ի՞նչ վնասներ տիսուծ էք մինչեւ հիմա: Զորրորդ, եթէ զուք լսա Զնդուշիներ էք ու մեր ցաւն է որ կուլաք, ինչո՞ւ մեր ցաւերը մեզի չէք յայտնէր «Ծօվառ»ի միջոցաւ, որ ամէն Զնդուշիներ տանին ներս սեղանին վրայ է մէշտ, ու ասիկա անտեսելով ելած էք ուրիշ թերթերու մէջ այլոց առջեւ մեզ ալ ձեզ հետ կը խայտառակէք այդպիսի անվայել կոչով մը: Արդեօք որո՞ւ կ'ընէիք այդ կոչը: Եթէ մենք կ'ուղենք հան մը լնի անջատարար չէք որ պիտի յաջողինքը, այլ հաւաքարար եւ մի կեդրոնի շուրջ հաւաքուած գործելով:

Կեղծօրէն որ հոս Քալիֆօրնիայ մէջ նոյն իսկ երախայ չլտնուեցաւ որ հաւաք ձեր այդ կոչին: Ընդհակառակը լորիս ալ զգուանքին առարկայ եղաք:

Բարեկամներ, մենք միութիւն կ'ուղենք, ուրիշ ոչի Մենք բոլորս միացած պիտի հաւաքուինք կեղրոնին շուրջ այդ ճամբռով պիտի ջանանք փրկել ինքինքնիս: Ձեր ց տուած ճամբռն տասը տարիներով փորձուեցաւ բայց պարդիւն անցաւ:

Ու «Ծօվառ»ն ալ մեր միակ թերթն է որ պիտի պահանջ ու գուրգուրանք վրան, քանդի ան է որ ամէն ամէս կը լրանորուզէ մեր խանդն ու եռանդը հանդէպ մէր ծննդակը րին ու աւանդութեանց եւ մեր կարօտեալներու մասին խոսի մեղի:

Զէք ուղե՞ր, քաշուեցէք ձեր տասլրակներուն մէջ և մի խանդարէք: Մենք միութիւն կ'ուղենք:

Ֆրէզնօ

ՍԱՐԳԻՍ ԳՈՆՏՈՅ

«ԿՈՉ»Ի ՀԵՂԻՆԱԿՆԵՐՈՒԻՆ

Ֆրէզնոյի բոլոր հայ թերթերն ալ հրատարակցին չ Ա «Կոչ»ը պարուն Շիքակօցիներ: Ձեր այդ կոչը բոլոր թերթարուն մէջ հրատարակելուն նպատակը, կարծեմ, այն է ու բոլոր Զնդուշիներ կարդան անիմստիր: Այս, բոլորն ալ կաց պահին:

Բայց գիտէ՞ք թէ ինչպէս կարդեացին. ձեզ անիծելով կս ձեր մրուած կոչին վրայ ծիծակելով: Ի՞նչ, միթէ ոչիս նի՞ր կը կարծէք մեր հայրենակեցները ու ուղած կողմերի քէնէք յերիւրածոյ կոչիր ուղղելով անոնց: Անոնք ձեր զին ցածին պէս չեն, այլ տողորուած են հայրենասիրական այ հոիսի ողիով մը, որու մզումով կը վաղեն զէպի միութիւնք համագործակցութիւն: Այս հայրենասիրական խանդն ու իի ուանդը կասեցներու համար զուք շատ անզօր էք եւ չէք կլթէ նար զանոնք իսեղել ձեր հակին նեխած ջրին մէջ: Ասոր և մենացայտուն ապացոյցը կ'ուղե՞ք, այդ ձեր կոչն վիը, ֆրէզնոյի Զնդուշի Վիկուան մասնաճիւղին վերո «կազմութիւնն ու կեղրոնին հետ զործելու համար մեր պատուական հայրենակեցներու միահամուռ բաղձանքն է: և,

Արդեօք ա՞յս պիտի ըլլար ձեր կոչն արդիւնքը: իրզ ո՞ւ շատ ալքատ եղած է կոչերնիդ:

Ֆրէզնօ

ՃԱՆ ԱՇՏԱՐԱԿԵՑ

ՆՈՅՆ ՄԱՐԴՈՅՑ ԵՐԿՐՈՐԴ ՍԻԱԼԸ

Մասնաճիւղերով կազմուած Միութեան մը համար ան հրաժեշտ է կեդրոն մը ունենալ, այսքան մը բան պէտք էր ուրոված լլլայինք մինչեւ հիմա: Եւ թէ՝ նախ պէտք է մասնաճիւղեր օգնեն ու քաջալերն կեդրոնը ու յետոյ գործ պահանջն անկէ: Սակայն մենք առաջ այս բաները ընելու անմիջանք կ'ասկինք կ'ասկինք քննապատութեան տեղի ու անտեղի Այսպիսի երախայրական քննապատութիւն մըն էր որ կաց զացի «Մշակ»ի մէջ:

Երախայրական էր այդ քննապատութիւնը, որովհետո նախ պէտք չկար որ ուրիշ թերթերու մէջ կոչ ընելով ու բիշները մեր վրայ ինդացնէինք: Մենք ունինք «Ծօվառ» որ ամէն Զնդուշիներ կ'ասկինք գործելու հան մը լնի անջատարար չէք որ պիտի յաջողինքը, այլ հաւաքարար եւ մի կեդրոնի շուրջ հաւաքուած գործելով:

Շիքակօն այս տեսակիտով միշտ ինքինքը հակասութիւնն մէջ կը դնէ: Ասիկա երկրորդ փորձ մըն է որ կ'ընէ շատ հաւաքարար չէք որ պիտի յաջողինքը, այլ հաւաքարար եւ մի կեդրոնի շուրջ հաւաքուած գործելով:

քանդումի քայլը առաւ 1918—1919ին, երբ պատգա-
լական ժողովը գումարուեցաւ Շիքակոյի մէջ եւ Շիքա-
ները ամէն բան խոստացան բայց ոչինչ ընելէ զատ,
թեան եւ միւս մասնաճիւղերու քանդումին ալ պատ-
գարձան։ Այսօր ալ կը փորձեն նոյնը ընել։ Սակայն
ասու տարի վերջ, մենք շատ փորձառութիւններ սոր-
ենք ու «Ծօվառ» ալ ամէն ամիս ողէտք եղած լուսա-
պիտները կուտայ մեզ։ Մենք չենք կրնար լսել այն-
ի խոռոչը որոնք վնասէ զատ ուրիշ ոչինչ ունին իրենց
Հայրենակիցներ, եթէ երեք բան չէք զիտեր, գոնէ
ջերնիդ նայեցէք թէ ուրիշներ ի՞նչ եւ ի՞նչպէս կ'ընեն,
խնալը ամօթ չէ, չի սորվելը ամօթ է։
Լաւ բաներ ըրէք որ քաջալերուիք, եթէ ոչ տեղերնիդ
նատէք։ Ֆալիֆ.

ԽԱԶԱՏՈՒՐ Ս. ՍԸՐԸՄԵԱՆ

ՊԱՏԻՒ ԲԵՐՈՂ ԳՈՐԾ ՀՆԵՆՔ

Ամէնք ալ գիտենք թէ «Ծօվառ» մեզ համար անհրա-
թութիւն մը դարձած է եւ մենք ամէն ամիս մեր այդի-
է ուն դուռը կեցած իրեն կ'սպասենք։ Անշուշո թղթի կր-
կար չէ մեզ հետաքրքրողը, այլ իր հետ բերած այն լուրերն
տեղեկաթիւններն են, որոնք մեզ արիւնով իրարու հետ
ով կապեն։
Ասիկա «Ծօվառ» առաջին գործն է. իսկ երկրորդ գործ
ինքը ան կը կատարէ, այդ ալ մեր մէջ եղած սեւ հոգինե-
ղին ասպարէզէ հետացնելն է։ Այսպիսի երկու սեւողինե-
այ հանդիպեցայ ֆրէզնոյի բոլոր հայ թերթերու մէջ. ա-
մք կ'ուզեն մեզ ալ սեւցնել իրենց պէս։ Բարերախտարար
ու փփօրնիոյ հոգերը շատ կարծր են հիմա եւ այդպիսի
կը բահեր չեն կրնար գործել հու։
Լաւ դրացի մը ունիմ, ան ալ կարդացած էր այդ սեւ
վիլը, «Ասիկա ձեր Չնդուշցինէ՞ր գրած են», Հարցուց ին-
երս «Այս», բայ, բայց մարդը չուզեց հաւատալ ինձ եւ ը-
ստա. «Կարելի բան չէ, որովհետեւ իմ զիտցած Չնդուշցի-
ս, որոնք ճանչցած եմ կամաւորութեան մէջ, միակամ ու-
րաքանչերապուիլ գիտող եւ աղջին ու իրենց համար կը-
ող Չնդուշցիներ էին»։
«Այս, բայ, այդ թերթերու մէջ երեւողներն ալ մեր
ինքնան եւ մեջի ամօթ ու անպատութիւն բերող Չրն-
չցիներ են»։ Մարդը նորէն չհաւատաց եւ ըստա. «Անոնք
զատճառ ուրիշ տիպէ Չնդուշցիներ ըլլալու են»։
Հայրենակիցներ, գործ մը բոնեցէք որ մենք ալ սիրենք
իւներն ալ։ Դուք ի՞նչպէս առանց խանելու ելաք եւ այդ
ը զրեցիք եւ ինքինքնիդ բոլորիս եւ ուրիշներու առջն
լրեցիք։
Ինչու վեր. Միութեան կեղրոնին հետ չէք զործեր եւ
ու այդու «Ծօվառ» ոյժ չէք տար։ Անոնք մեզ բոլորիս հա-
յու կ'աշխատին։ Իսկ ձեր կոչը բնաւ չսիրեցինք. այդ կոչին
ին ձեր սեւ հոգիները միայն տեսանք։ Ես «Ծօվառ» զո-
շնելու համար կը ներփակեմ իինք տոլար։
ԹՈՐՈՍ ՏՕԳՈՒՁԱՆԵԱՆ

ՆՈՒՐԵՐ «ԾՕՎԱՐ»Ի

Դրս Տօղուղլեան, Ֆրէզնօ	\$5.00
Վաննէս Ն. Փալուճեան, Լորէնս	1.00
Գումար՝	\$6.00

Մեր չնորհակալութիւնները աղնիւ նութեառուներուն։

ԹԵՂԱԴՐՈՒԹԻՒՆ ՄՀ

«Ասպարէզ» մէջ ես ալ կարդացի «Կոչ»ը եւ շատ ցաւ
զդացի, Քանի մը հարիւր Չնդուշցիներ միայն մնացած ենք
եւ մեր թիւը փոխանակ տևելալու հետպէսէ կը պակսի։
Գիտէ՞ք սրբան ցաւալի է որ այս քանի մը Չնդուշցիներս ալ
իրարու հետ համաձայնիլ չենք գիտեր եւ մեծամասու-
թեան հետեւելու օրինապահութիւնն ալ չունինք։ Երբ քանի
մը հոգիներս բանէ մը չախորժինք կոմ չսիրենք կարգադ-
րութիւն մը, անմիջապէս բաժանում յառաջ կը ըւրենք։ Ա-
սիկա շատ ցաւալի աղէտ մըն է մեր մէջ։ Իմ անկեղծ թելազ-
ութիւնս պիտի ըլլայ որ այդ բաժնուողները վերադառնան
եւ իրարու հետ սիրով ու կողք կողքի գործենք՝ ի սէր միու-
թեան եւ հնագանդին կեղրոնին եւ կանոնագրի տրամադ-
րութեանց։

Ֆրէզնօ

Մ. Տէր ՍՏԵՓԱՆԵԱՆ

ԴԷՊԻ ԳՈՐԾ

Վերջին տասներկու տարուան ընթացքին, ընդէ. պա-
տերազմին հետեւանքով մեծ փոփոխութիւններ կատարուե-
ցան ազգերու կեանքին մէջ։ Մենք այժմ ալ ականատես ենք
հահապետական կենցագի բարեկիուման եւ զանազան յեղա-
շը ըստումներու։

Ասիկա կը պատշաճի նաև Հայերու համար։ Եթէ ցը-
նորք մը իրականութեան վերածուէր եւ Ամերիկահայեր այս
երկրին մէջ միայն քաղաքի մը մէջ կեղրոնացուէին, դարձ-
եալ զատապարտուած պիտի ըլլային կորչելու ձուլման
կաթսային մէջ։ Մեր ընտանեկան կարգ մը առաքինութիւն-
ներով միասին, տկար պիտի զգայինք մզելու մեր ազգային
գոյապայքարը մեր ինքնութիւնը պահպանելու համար։ Ըն-
կերային եւ տնտեսական քայլայիչ ու հմայիչ հոսանքը ա-
մէն օր պիտի պակսեցնէ մեր դիմադրականութիւնը։ Շիքա-
կոյի 6—700,000 կաթոլիկ լեհ բնակչութիւնը փայլուն ա-
պացոյց մըն է այսօր մէզի համար։ Անոնք ժամանակին չատ
մը փողոցներ զաղթականացուցած են, սակայն այսօր՝ նոր
սերունդը լեհերէն խօսելու առաքինութիւնը կորուսած է
արդէն, լեհացի օրիորդը յանցալարտ կ'զգայ ինքինք երբ
անգլիերէն չխօսելու ոճիրը կը զործե։

Եօթէն ութ գար յետոյ առաջին անգամ ըլլալով պատե-
հութիւն ունինք կեղրոնանալու Արարատի չուրջը։ Հայ գա-
ղութիւներէն ամենաբարեկեցիկը՝ Ամերիկահայութիւնը պար-
տաւոր է կատարել իր ազգասիրական կամ մարդասիրական
պարտականութիւնը Հայաստանի հանդէպ։ Մեր ազգային
ոլէտքերը այսօր միայն Հայ հարուստներու օժանդակութիւ-
նով չեն կրնար բաւարարուիլ։ Հայոստանի մէջ նոր գիւղեր
ու քաղաքներ կը հիմնուին, այս ձեռնարկները հանուր Հա-
յութեան առատաձեռն օժանդակութեան կը կարօտին։

Նոր Արարկիր, Նոր Եւոպիկա, Նոր Մալաթիա հաստա-
տուած են արդէն։ Կարդը եկած է Չնդուշցին, Մերաստիոյ եւ
ուրիշներուն։

Կը յուսում թէ Չնդուշցիներ չուտով կը դաղրեցնեն ի-
րենց անձնական նեղմիտ կիրքերն ու վէճերը եւ միացեալ ոյ-
ժերով կ'աշխատին զործադրել իրենց Միութեան նսպատակը
— Չնդուշցի վերահաստատումը։ Վասն զի ամասու մօտ է Եւ
Հաճելի պիտի րյայ տեսնել Չնդուշցի խմբապարը՝ զաշտա-
հանդէսներու մէջ։ Յուսալի է կրկին տեսնել Շիքակոյի մէջ
Օյնո Ալապէրը իր բեպավի ախորժարեր զավասանքներուն եւ
շահարեր առեւտուրին մէջ։

Դէպի՛ գործ, Չնդուշցիներ։

Շիքալո, Մարտ 14, 1928

ԿԱՐՈ Յ. ԳԱԶԱԶԵԱՆ

